

Ս. ՂԱԶԱՐ
(ՀԱՅՈՑ ԿՂՋԻՆ)

Ադրիականի ջուրերէն եւ փառքերէն իտալեան
Մեկուսացած փառք մ'անեղծ, եւ մեծութիւն մը խոնարհ,
Կապոյտին տակ, կապոյտէն իշած խորհուրդ մը գունեան,
Որ կը խոկայ զլխիկոր, յաւելժական եւ անմար:

Անհունին պէս, ափին որուն միայն անհունն է ինքնին,
Կը ջրվէժես բոցն հոգոյդ եւ զիտութիւնը մաքիդ
Հո՞ն, ուր խաւարն է բազմեր խոր նայուածքովս իր մըթին՝
Ապառաժի մը լայնչի կուրծքին վըրայ կըրանիտ:

ՄԵՇ ես կղզեակ, Ազգիդ պէս մեծ ես կամշոտ եւ դիւթիչ,
ՄԵՇ ես, թրթոռն երազի բիւրեղներէն դուն ծընած
Իմաստութիւն անիմաց եւ պերճութիւն ըզգլիխ:

Լոյսի ալբեւր, եւ կեանքի դուն անդորրանք անսահման,
Զքնաղութեան օրօրան, եւ դիւթանքի մէջ պահուած՝
Դուն բարձրութեան եւ փառքի կղզիացումն աննըման:

ԳԵՐԵԶՄԱՆՆՈՑՆ Ի Ս. ՂԱԶԱՐ

Հո՞ս կը հանգչի Ալիշան, մեծդի տիտանը մտքի,
Աստուածութեան մէջ թաղուած քերթողի սիլտն իր հոկայ...
Հո՞ս, այս մըռայլ նըկուղին լըռութեան գոզը անմահ,
Գըլուխն հակած քենարին մըմունջներո՛ւն քնքշէնի:

Լո՞ւ եւ թախծոտ, կը քըսեմ ճակտիս հրդեհն հողմավար,
Խաւարչուտ խօլ զոյութեանս փոթորկումներն մոլեկան՝
Շիրիմներո՛ւն անաղմուկ, եւ խաչերուն բարութեան ...
Ու կը խոկամ հոգոյս մէջ ծաթած լոյսին տակ երկար:

Ես՝ ապրող կայծ մը վըտիտ միուեաներո՛ւն դէմ առ դէմ,
Ես՝ աստվերուն տակ շըջող ազատ հոգի մ'անտեսուած ...
Որ կը ծըռի մահուան շուրջ եւ կը կանգնի կեանքին դէմ:

Ես՝ տառապանք եւ մրրիկ, ես՝ գալարո՛ւն ապրումներ,
Խոկ դուք հանդարս եւ անլուր մեծութիւններ խորիմաց,
Անմահութեան յանձնըւած խորհրդաւո՞ր շիրիմներ:

ՎԱՆԱԿԱՆՆԵՐ

Օրն է, եւ կամ թէ զիշերն հեւքու լոյսով ողողուած
Սըրահներուն մաքրափայլ լըռութեան ծոցն հոլանի.
Անոնք կ'անցնին մեղմաձայն, զիխիկոր եւ երկիւղած,
Ու կը սուզուին մըտածման հրթիռներուն մէջ ուկի:
Սիրով կ'ապրին, չունին ցաւ ծընած մեղքի մը սըրտէն,
Եւ իրենց մէջ աշխարհը կ'ապրի առանց յուզումի.
Հոգիներ են բարութեան, առաքեալներ տարօրէն,
Որոնց միաքն է բանտարկուած ընդմէջ մահուան եւ կեանքի:
Կ'իջնէ զիշերն, ու աղօթքն, ու երազանքն, ու խոկում
Անոնց հոգոյն մէջ կ'ամպեն հեշտասարսուռ խորհուրդներ,
Եւ կը խօսին զաղսնաբար Աստուծոյ հետ առընթեր:
Կը ծագի այգն, ու կղզեակն աննիւթացած, անպատում
Վեհ տեսիլքի մ'աչքին տակ կ'ուրուագծուի միայնակ ...
Ու կը սկսի իր օրուան հիւսել երազն այգին տակ:

ԻՐԻԿՈՒԽՆ Ի Ս. ՂԱԶԱՐ

Լո՞ւ է. իրկուն մը հէտին, ծովածաւալ եւ անհուն,
Կը նօսրանայ նոճերուն հոծ տրտութեանը վերեւ.
Մինչ երազանքն ոսկեման իր կապոյտ թեւն անարեւ:
Կը հըպէ գորշ եւ մըթին ըստուերներուն անկայուն:
Հեռուն լոյսի եւ գոյնի կայլակումներն տարօրէն,
Չուրի հըծծիւն եւ տարտամ ներդաշնակումն երկնածին ...
Չերմ սարսուռներ նըրեաթել եւ նըրաղումն անքընին:
Կը բեկբեկին ափերուն մայրութեան դէմ հեշտօրէն:
Լո՞ւ է. սրոտի եւ հոգոյս վըսեմ խոհերն անվարան
Միջոցին մէջ կը տաքնան անտես կոյսի մը ափին ...
Ու կը հիւծի ամէն ինչ, ու կը մեծնայ ամէն բան:
Ու խոր, երկար կը հնչէ խաղաղութեամբ մ'երկիւղած
Աւելոր զանգն հինաւուրց միւռոնաբոյր կղզեակին,
Ուր կը նիրհէ ցաւն հոկայ եւ կը հոկէ Սէրն Աստուած:

ԱՐԱՄԱՑԻՍ ՄՐԱՊԵԱՆ